

ԿԵՆԱԾԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ

ԹՈՐԳՈՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ

1919 - 1931 Քաղաքաց	<p>Աւետիս Մանուկեան ծննդ Պաքուսդա, Իրաք, Փետրուար 16ին։ Հայրը՝ Խվան (1891-1953 Արարտ), մայրը՝ Նարկիզ (Վարդանեան) Մանուկեան (1896-1944 Հոկտեմբեր)։ Հայ գաղթականութիւնը Պաքուսդան էր փոխադուռի Պաղաստ։ Աւետիս կը յաճախէ Պաղմատի Ս. Երրորդութիւն հեկեղեցւոյ կից Արրոց Թարգմանչաց Վարժարանի մանկապարտէցի բաժինը, 1922-1925։ Նաև նախակրթարանի բաժինը 1926-1931 Յունիս։</p>
1931 - 1946 Երևանի Եմ	<p>Իրաքի հայոց առաջնորդ Ռուբէն Արք. Մանասեանի կարգադրութեամբ կը մտնէ Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարան (Նոյեմբեր 1), Պաղմատէն ուրիշ Երկու ընկերներու հետ, Անդրանիկ Գասոյշեան և Տիգրան Գասոյշեան։ Կիւրեղ Վրդ. Խորայէլեան՝ տեսուչ Վարժարանի՝ Եղիպատոսի առաջնորդ Թորգոմ Արք. Գուշակեան Երուսաղէմ կը ժամանէ իրեւ ընտրեալ Պատրիարք և գահակալութիւնը տեղի կ'ունենայ Դեկտ. 1ին։ Պաղմատէն Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանի ուսանող կը զրկուին նաև Զաւէն Թամակեան, Հրանդ Առաքելեան, Շերամ Բարուբեան և Վարդավագան Բաշօղլեան։ Տիգրան Վրդ. Ներոյշեան Ժառանգաւորաց Վարժարանի տեսուչ կը նշանակուի 1932ին։ Խակ ուսուցանելու կը չըսւիրուին Յակոր Օշական և Շահան Պէրուկեան։ Թորգոմ Պատրիարք 1933ին կը փոխէ Աւետիս անոնիր Աւետիքի, Նկատի ունենալով որ Երեք ժառանգաւոր աշակերտներ կը կոչուին Աւետիս։ 1936 Օգոստոս 2ին Թորգոմ Պատրիարքի ձեռքով Սարկաւագ կը ձեռնազրուի 12 աշակերտներէ բաղկացած ամբողջ Պատարանով, և կը հետեւի Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանի Ընծայարանի բաժնին գասրնթացքներուն։ Եղիշէ Վրդ. Տէրոյէրեան 1937ին Ժառանգաւորաց Վարժարանի տեսուչ կը նշանակուի։ Աւետիք Սարկաւագ կը նշանակուի մարդիչ Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանի մարմնակրթանքի բաժնին (1938-1944)։ 1939 Փետրուար 10ին կը վախճանի Թորգոմ Պատրիարք Գուշակեան։ Յուլիս 23ին Աւետիք Սարկաւագ վեց ընկերներով կուսակրօն քահանայ կը ձեռնազրուի Մեսրոպ Պատրիարք Նշանականի ձեռքով, և կը վերակոչուի Թորգոմ Արեգայ։ Իր ձեռնազրութեան ներկայ կ'ըլլան իր մայրը՝ Նարկիզ և իննը տարեկան քոյլը՝ Մոլիկ։ 1939-1944 Երուսաղէմի Արրոց Թարգմանչաց Վարժարանի մէջ ուսուցիչ կրօնի, աշխարհապրութեան, հայոց պատմութեան գասերու։ Դասապետ Արրոց Յակորեանց Մայր Տաճարի։ Երկեցիկ խումբի վարիչ ուուրը տեղեաց մէջ արարողութեանց ընթացքին։ Երուսաղէմի Արրոց Յակորեանց գանձի տպարանի տեսուչ, և անդամ</p>

«Սիոն» ամսագրի խմբադրութեան : Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանի փոխտեսուչ (1942-1944), նաև ուսուցիչ Սուրբ Գիրքի մեկնութեան, աշխարհազրութեան դասերու : 1944 Նոյեմբերին 1945 Փետրուար, առջամեայ հովի Հայքայի Հայ Համայնքին : Հայրը՝ իվան, ուխտաւորաբար Երուսաղէմ կ'այցելէ, և Թորգոմ արեղայ Նոյեմբերին հօրը հետ Պաղտատ կ'երթայ, առաջին անգամ ըլլալով 1931էն ի վեր : Պաղտատ կը մնայ մինչև 1946 Ապրիլ : Տեղւոյն Առաջնորդարանի խնդրանքին ընդառաջնորդ, Յակոբ Օշականի յորելեանի հանդիպութեան առիթով, կը բանախօսէ և 80 հոգինոց երգչախումբը կը զեկավարէ կոմիտասեան երգերու յայտագիրով : Երկու մեծ եղացյաները՝ Անդրանիկ և Համազոսապ, Պաղտատի պետական հնագիտական թանգարանի լուսանկարիչները ըլլալով, կը կարգադրեն այցելութիւն Բարելոնի աւերակներուն : Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարի մէջ կը ստանայ վարդապետական աստիճան (1946 Մայիսին), Կիւրեղ Պատրիարք Իսրայէլեանի ձեռքով :

1946 - 1955
Ամերիկա

Յուլիս 26ին կը ժամանէ Նիւ Ենոք, Հրաւէրովը Հիւսիսային Ամերիկայի Հայց . Եկեղեցւոյ Արևելեան թեմի Առաջնորդ Գեր. Տ. Տիրան Եպս. Ներսոյեանի, և կը նշանակուի հովի Ֆիլատելիֆիոյ Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ (1946-1951) : Ֆիլատելիֆիոյ մէջ, Եկեղեցական կազմակերպութեանց շարքին մասնաւոր ուշադրութեան առարկայ կը դարձնէ Հայ դպրոցի, կիրակնօրեայ վարժարանի, երիտասարդաց կազմակերպութեան և դպրաց դասի գործունելութիւնը : Կը կազմակերպէ Թորգոմեանց Երգչախումբը, սորվեցնելով Հայ ժողովրդական և կրօնական երգեր, և զեկավարելով տարեկան համերգներ : Կը հաստատէ Եկեղեցւոյ շինութեան հիմնադրամ մը : Կը ձայնագրէ «Սարկաւագի բաժինը Պատարագի մէջ» և կը մարզէ երիտասարդներ Սուրբ Խորանի սպասարկութեան համար : Առաջնորդ Տիրան Սրբազնի քաջալերութեամբ, կը կազմակերպէ Ամերիկայի թեմի Դպրաց Դասիրութեակացութիւնը (1947) : Կ'ընտրուի անդամ թեմական Խորհուրդի 1947ին և 1951ին : Իր թելագրութեամբ, 1948ին, Նօրթ Ֆիլատելիֆիոյի Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ համայնքը կը հոգայ ծախքը ուսանողի մը, և Պաղտատէն Հրանդ Առաքելեան կ'ուսանի Ֆիլատելիֆիոյ թէմփլ Համալսարանի մէջ, և 1950ին ճենանդրուելով կը վերակոչուի Տ. Լեւոն Քահանայ : Թորգոմ վարդապետ եւս նոյն համալսարանի մէջ կը հնուեի քանի մը զասընթացքի : Շահան Ռ. Պէրպէտրանի Ամերիկա այցելութեան առիթով կը մասնակցի կազմակերպութեան յորելինական հանդէսներուն, Ֆիլատելիֆիոյ, Նիւ Ենոքի և Տիթրոյթի մէջ (1949) : Նիւ Ենոքի մէջ, Կանանց Միջազգային ցուցահանդէսի Հայկական Օրուան յայտագրին կը մասնակցի Թորգոմեանց երգչախումբով (1950) : 1951 Նոյեմբերին, Առաջնորդ Տիրան Արքեպիսկոպոս Երբ կը ծրագրէ մէջ տարիով «լիլ օվ արսէն» առնել, Թեմական Խորհուրդին հետ, Փոխխանորդի պաշտօնին կը նշանակէ Թորգոմ Վարդապետը, որ Ֆիլատելիֆիոյն Նիւ Ենոք կը փոխադրուի, Առաջնորդարանի շէնքին մէջ ընտեկը : Տիրան Արքեպիսկոպոսի առաջնորդութեան շրջանին կը պաշտօնավարէ որպէս Առաջնորդի Փոխանորդ : 1952ին կը նշանակուի Վարիչ Առաջնորդարանի Տեղեկատու Դիւանին, Վարիչ Մայր Տաճարի և Մշակութային Կեդրոնի Ենութեան Յանձնախումբի, և կը զիխուորէ Լոնկ Այլբնտի մէջ նորակազմ համայնքի կազմակերպութիւնները, և նոր Եկեղեցւոյ հովի գնման աշխատանքը : Իր պաշտօններուն հա-



Father Torkom consecrated Bishop by His Holiness
Vasken I, Catholicos of All Armenians, in Holy
Etchmiadzin on October 14, 1962.

մընթաց, իրբեւ այցելու հոգիւ իր խնամքին յանձնուած էին Ռիշմընտի (Վիրճինիա), և Մայրաքաղաք Ռւաչխնկթընի համայնքները՝ որոնք ոչ եկեղեցի եւ ոչ հոգիւ ունէին: Իր քաջակերութեամբ եկեղեցիի շնութեան հիմնադրամներ հաստատուեցան եւ նախ զնուեցաւ Ռւաչխնկթընի ներկայ եկեղեցոյ հողը:

Կը հրաժարի իր պաշտօններէն (1955 Մայիսին), Աստուածաբանական Համալսարանի մը մէջ հետեւելու համար որոշ դասընթացքներու: Յունիսին կը ճամբրորդ դէպի Բարիզ, ուր ջութակահար եղբայրը՝ Վարդան Կ'ուսանէր, և կը ծրագրեն միասին տուն երթալ Պաղտատ բնակող ընտանիքի անդամներուն այցելութեան, նախքան դասընթացքներու իր հետեւիլը: Բայց իրեն չի յաջողուիր Պաղտատ անցնիլ: 1955 Մեպտեմբերէն մինչեւ 1960 Յունիսար երեք, կը մնայ Երուսաղէմ.

Կը ստանձնէ պաշտօններ վանքին մէջ: Ասենապիտ Միաբանական ժողովի: Դիւանապետ Պատրիարքաբանի: 1957ին տեսուչ եւ ուսուցիչ Ժառանգաւորաց Վարժարանի և Ընծայարանի: Կ'այցելէ Սիրիոյ և Լիբանանի Հայ աղդային վարժարանները՝ աշակերտներ ընտրելու Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանին համար: Կը կաղմակերպէ Երգչախումբ մը՝ որ երեք համերգներ կը ներկայացնէ Երուսաղէմի և Ամմանի մէջ: Վանքին տպարանին մէջ կը տպագրէ գիրքեր, «Խումբին հետ», «Հայ ուխտաւոր», «Արևագալի արարողութիւն» բազմաձայնեալ Երաժշտութիւն Վարդան Սարգսեանի, անդլերէն թարգմանութիւն Տիրան Արքեպիսկոպոսի: Սարկաւագի բաժինը Ս. Պատարագի մէջ՝ համաձայն իր պատրաստած ձայնագրութեան, և ժապաւէնի վրայ կը ձայնագրէ:

Գտնուելէ յետոյ Պէյրութ և Կիպրոս, Կ'այցելէ Պաղտատ իր ընտանիքին, նաեւ իր ծննդավայրը Պագուսա, և Քէրքուք (1960 Փետրուարէն Մայիս): Յունիս 26ին կը վերադառնայ Նիւ Եորք, ճամբրու վրայ հանդիպելով Իսթանպուլ և Տուրէնէմ, Անդլիս, ուր կը ծրագրէր ուսման հետեւելու: Առաջին անգամ կը հանդիպի Ամմանի Հայոց Հայրապետին, Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Վաղգէն Առաջապես կաթողիկոսին, որ կու տար իր առաջին Հայրապետական այցելութիւնը Հայց Եկեղեցւոյ համայնքներուն Միացեալ Նահանդաց և Գանատայի մէջ: 1960 Մեպտեմբերէն մինչեւ 1962 Մեպտեմբեր Քէյմպրիձի (Մէս.) մէջ կը հետեւի Եպիսկոպոսական Աստուածաբանական Վարժարանի դասընթացքներուն: Նաեւ Էլիմիքը Արէնինկի, Քիվէնս (Օհայո) Պետական Մտային Հիւանդանոցի մէջ: Կը հրատարակէ «Կանոն Պատկի» կան Մտային Հիւանդանոցի մէջ: Կը հրատարակէ «Հայութ ամայնադրեալ երգերը՝ Վարդան Սարգսը, որ կը պարունակէ ամայնադրեալ երգերը՝ Վարդան Սարգսանի դաշնաւորած, և բնագրին հետ անդլերէն թարգմանութիւնը՝ Տիրան Արքեպիսկոպոսի ձեռքով կատարուած: Հրապարակ կը հանէ երկու ձայնապենակներէ կազմուած Ալպոմ մը՝ որ կը պարունակէ «Հայութ կական Մոնոնդը Բեթղէնէմի մէջ», «Սարկաւագի բաժինը Պատարագի մէջ», խմբերգներ, և Յովհաննէս Թումաննեանի «Լուսաւորչի կանթեղը» քերթուածին մեներգը՝ Շահան Բ. Պէրպէրեանի կողմէ զայնաւորւած:

Կ'ընտրուի Առաջնորդ Գալիֆորնիոյ թեմին (1962 Մայիսին): Մեպտեմբերին կը փոխադրուի Լոս Անձելլոս: Հոկտեմբերին կը մասնակցի Ա. Էջմիածնի մէջ զումարուած Ալպոմին Եկեղեցական ժողովին: Հոկտեմբեր 14ին կ'օծուի Եպիսկոպոս Ն. Ս. Օ. Տ. Վաղգէն Առաջին Կառագիւմ անուամբ, օծակից ունենալով Պարգև, Մաշթոց և Յուսիկ թողիկոսի ձեռամբ, օծակից ունենալով Պարգև, Մաշթոց և Յուսիկ

1955 - 1960
Երուսաղէմ

1960 - 1962
Ամրիկա

Առաջնորդ Արեւմտեան
թէմի

1962 - 1966

եպիսկոպոսները։ 1963 Հոկտեմբերին Վեհափառ Հայրապետին կ'ընկերակցի Լոնտոն եւ աղա Երուսաղէմ, մասնակցելու համար Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան համար կազմուած Համազային Յանձնախումբի ժողովին։ Իրեւ Առաջնորդ իր հետաքրքրութեան առարկայ կ'ընէ Հայ դպրոցը, Աւանումնական Խորհուրդի հետ կը քաջայերէ մեռքենագրեալ տպագրութիւնը մանուկներու համար պատրաստուած պատկերաւոր դասակիրքի մը՝ Տիկին Աննա Մովսէսեանի կողմէ։ Կիրակօրեայ զարժարանի Կեդրոնական Խորհուրդին միջոցաւ, ուսուցիչներու տարեկան համագումարները, դասագիրքերու պատրաստութեան հետապնդումը ձան Գասպարեանի եւ Լընօր Թոլիկեանի աշխատակցութեամբ, Պատառագի ձայնագրեալ գիրքի պատրաստութիւնը անգիրէն տառագարձութեամբ եւ թարգմանութեամբ, Զարուհի Վարդեանի եւ Մարտ Տօնապետեանի ջանքերով։ Հայց. Եկեղեցւոյ Երիտասարդաց Կազմակերպութեան համար կը հաստատէ Պիշըփս Փլաք մրցանակը, Հայ եկեղեցւոյ եւ պատմութեան ուսումը քաջալերեւ նպատակով։ Երիտասարդաց Կազմակերպութեան միջոցաւ ուսպագրել կու տայ Պատարագի առձեռն հատոր մը, պաշտամունքին մէջ ժողովուրդին մասնակցութիւնը ապահովելու համար։ Ամառնային ձամբարի (քէմփ) յայտագիրները կը կազմակերպէ եւ կը հաստատէ Արմինիլը Ջըրչ Քէմփ Ֆընտը, Օդլէնտէն Տէր եւ Տիկին Ալֆրէտ Յովուէլիկանի նուիրատուութեամբ։ Կը քաջալերէ Երիտասարդները՝ որ մասնակցին Ս. Ներսէս Աստուածարանական Վարժարանի ամառնային դաւընթացքներուն, կիւրնսթընի Ռւզունեան Տան եւ Սիպէրի Սէմինէրիին մէջ։ Թեմին համայնքներուն համար կը հաստատէ դասախոսութեանց յայտագիրներ, Յովշաննէս Սրկ. Գասպարեանի օժանդակութեամբ։ Տղաք եւ աղջիկներ կը քաջալերէ կրօնական բարձրագոյն ուսում ստանալու։ Թեմին համար Առաջնորդարան մը հաստատելու մըսքով Թեմական Խորհուրդին հետ ծրագիր կը մշակեն Առաջնորդարանի դրասենեակները առանձին չէնքի մը մէջ փոխադրելու։ Կը կազմէ Առաջնորդարանի Օժանդակ Միութիւնը, հոգ տանելու համար Առաջնորդարանի կարիքներուն եւ կազմակերպելու համար մշակութային ձևուարկներ։ Երաժիշտ Համբարձում Պէրպէրեանի ղեկավարութեամբ կը տրուի համերդ մը։ Թեմական Խորհուրդին հետ կը կազմակերպէ հանգանակութիւնը Երուսաղէմի Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան Փընտին։ Թուրքիոյ Հայոց Պատրիարք Գեր. Տ. Շնորհք Ալք. Գալուստեանի այցելութեան առիթով, 1964ին, ի նպաստ Դարեկանքին։ Ապրիլեան Եղեռնի 50-ամեակին առիթով, Թեմին երեք շրջաններուն մէջ (Լոս Անձելլո, Ֆրէզնո, Ան Ֆրանսիսկօ) կը կազմակերպէ հանդիսութիւններ, եւ գրագէտ Լեւոն Սիւրմէլեանի հետ ելոյթներ կ'ունենայ ձայնասփիւրի եւ հեռապատկերի վրայ։ 1965ի Հոկտեմբերին կ'այցելէ Ս. Էջմիածին մասնակցելու Վեհափառ Հայրապետի գահակալութեան 10-ամեակի եւ Ապրիլեան Եղեռնի 50-ամեակի առիթով յուշարձանի բացման հանդիսութեանց։ «Նոր Օր» թերթի տպարանի սրահին մէջ Հայ Մշակութային կազմակերպութեան դասախոսութեանց շարքին մէջ, կը խօսի «Հայ Եկեղեցւոյ կորուստը եղեռնին» նիւթին մասին։ Գալիքորնիայէն դուրս, կ'այցելէ Ֆինիքս, Արբորնա, կը նշանակէ Մխական Խորհուրդ եւ եկեղեցւոյ շինութեան հիմնադրամ, կը քանական պաշտամունք կատարելով Յովսէփեան ընտանիքի պարտէլին մէջ։ Ֆինիքսի մէջ առաջին Հայկական Ս. Պատարագը կը մատու-

ցանէ Ապրիլ 3, 1966 Կիրակի յետ միջօրէի ժամը 1ին, Եպիսկոպոսական Եկեղեցւոյ Թրինիթի Քաթոլիկալին Զավիլ օվ Ռէզըրէքչըն խորանին վրայ: Կայցելէ Սիաթըլ, Պւաշինկթըն, առաջին հայկական սսակի արարողութիւնը կատարելու հայ Երիտասարդ դորդի մը (1964): Իր- բեւ անդամ Հարաւային Գալֆորնիոյ Գառւնսըլ օվ Զըքչըդի, և Նաշնըլ Գառւնսըլ օվ Զըքչըդի, կը մասնակցի անոնց ժողովներուն Փօրթլանու, Օրիկոն, Տէնվըր՝ Գոլորատո, Լուիվիլ՝ Քէնթըրի: 1964 Դեկտեմբեր 24ին, Բասատինայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ Մայրագոյն Վարդապետի աստիճան կը ստանայ, ձեռամբ Գեր. Տ.

Վարդան Արք. Գասպարեանի: Կը տպագրէ ձայնագրեալ հատորները «Հոգեհանգստեան կարգի», «Յարութեան ձայնու շարականներու» եւ «ութը ձայներու», Երգարան մը ժողովրդական եւ աղգային Երգերու: Առաջնորդարանի անունով՝ պրակներ՝ «Հաւատով խոստովանիմ»:

«Ճշր իմփոսիվլ լրվ», «Հառ թու ատրէս տհը քլըքճի»:

1966 Մայիսին կ'ընտրուի Առաջնորդ Հիւսիսային Ամերիկայի Հայց. Եկեղեցւոյ Արեւելեան թեմին, և պաշտօնը կը ստանձնէ Օղոսոսու 24ին:

1967 Յուլիսին Վեհափառ Հայրապետի հրաւէրով կ'երթայ Ժընեւ, մասնակցելու Համաշխարհային Խորհուրդի կեդրոնին արուած Վեհին պաշտօնական այցելութեան: Կը հանդիպի Երուսաղէմ եւ Խթան- պուլ: Հոկտեմբեր 21ին կը կատարուի բացումը Կիւլլապի Կիւլպէնկեան Մշակութային Կեդրոնի եւ Հայկ եւ Ալիս Գավուքճեան սրահին: 1968 Ապրիլ 25-Յունիս 14, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ, Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Առաջին Կաթողիկոս իր Հայրապետական Երկրորդ այցելութիւնը կու տայ Ամերիկայի թեմին: Կ'օծէ նորակա- ռոյց Ս. Վարդան Մայր Տաճարը, որուն Հիմնարկէքի արարողութիւ- նը կատարուած էր 1965 Մայիս 2ին, և անկիւնաքարի գետեղումը Հոկ- տեմբեր 2, 1966ին: Ապրիլ 28ին, Վեհափառ Հայրապետը «Արք»ութեան տիտղոս կը չնորհէ Թորգոմ Եպիսկոպոսին եւ Հայրապետական այ- ցելութիւն կու տայ Արեւելեան եւ Արեւմտեան թեմերու զանագան շրջաններուն: (Ապրիլ 26ին, Վեհափառ Հայրապետի ներկայութեան, տասնընթերէ հայ ազգայիններ - Արթին Ասլանիան, ձէք Գամպուրեան, Հայկ Գավուքճեան, Յարութիւն Թաղոսեան, Խորէն Խոլիկեան, Ալեք Մանուկեան, Եղուարդ Մարտիկեան, Մտեփան Մուկար, Հերբ- Պըրթ Մովսէսեան, Ճօրճ և Եղուարդ Պաշեան, Տատուր Տատուրեան, Բիւղանդ Փիրանեան - մէկ միլիոն տոլարի նուիրատուութիւն կատա- րեցին ի նպաստ Մայր Տաճարի եւ Մշակութային Կեդրոնի պարտուց բարձման:): 1969 Սեպտ. - Հոկտեմբեր Ս. էջմիածնի մէջ կը մասնակցի Հայց. Եկեղեցւոյ Եպիսկոպոսաց ժողովին, և Վեհափառ Հայրապետի ծննդեան 60-ամեակի հանդիսութեանց: Վերագարձի ճամ- րուն վրայ կը հանդիպի Երուսաղէմ, Խթանպուլ, Հռոմ: Նախապէս Եղած կարգադրութեան համաձայն Վատիկանի մէջ խորհրդակցութիւն կ'ունենայ Քրիստոնէական Միութիւն Յառաջացնող Սէքրիթարիայի նախագահ Քարտինալ Ուէլպրանտսի եւ կարճ տեսակցութիւն մը Հռոմի քահանայագետ Նորին Սրբութիւն Պօլոս Զ. Պապին հետ: Իրեն կ'ըն- քահանայագետ Առաջնորդի Փոխանորդ Վաշէ Եպոս. Յովսէփեան եւ Մամ- բրէ Քէնյ. Գուգուեան: 1970 Մայիս 6-12 Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին հարաւէրով կ'երթայ Միլանո, Խտալիս, և Վեհին չքա- նումբերին հետ Հռոմի մէջ կը մասնակցի Պօլոս Զ. Պապին տուած ընդու- նելութեանց, ի պատիւ Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսին:

Սեպտեմբեր - Հոկտեմբեր Երուսաղէմի մէջ կը մասնակցի Հայց . Եկեղեցւոյ Եպիսկոպոսաց Համագումարին Նշանակած յանձնախումբի նիստերուն, զրադելու համար Հայ Եկեղեցւոյ ծիսարանի վերանկատման հարցերով : 1971 Յուլիս 10-Օգոստոս 10, կը գտնուի Երեւան եւ Ս. Էջմիածին, ընկերակցելով ամերիկածին քսան Երիտասարդներու, որոնք իրեւ անդամներ Հայց . Եկեղեցւոյ Երիտասարդաց Կաղմակերպութեան, կը հետեւին մասնաւոր դասընթացքներու՝ Հայ լեզուի, Հայկական պարի եւ Հայ երզեր սորվելու համար : Երիտասարդաց պատէք-պօլի մրցումներուն համար կը հաստատէ «Արչպիշըփս Թրօֆի» մրցարաժակը : Կրթական եւ Հրատարակչական նպատակներով Հիմնադրամներ կը հաստատեն Տատուր Տատուրեան, Տիկին Սաթենիկ Ռեզունեան եւ Տիկին Սաթենիկ Ռերեան : Թորգոն Արքեպիսկոպոս, իրեւ Առաջնորդ Արեւելեան թեմին, անձնապէս կը հետեւի Համայնքներու հետ կապուած հարցերուն եւ Առաջնորդարանի միջոցաւ կաղմակերպուած ձեռնարկներուն եւ յանձնախումբերու գործունէութեանց : Հայց . Եկեղեցւոյ Երիտասարդաց Կաղմակերպութեան, Դպրաց Դասերու Ընկերակցութեան, Կրօնական Դաստիարակութեան Խորհուրդի եւ Առաջնորդարանի Կոմիտաս Երզչախումբի գործունէութեան : Նաեւ՝ Հայ Դպրոցի Ռւսումնական Խորհուրդ, Կիրակոսեայ Վարժարանի Կեդրոնական Խորհուրդ, դասապիրքերու պատրաստութիւն, Առաջնորդարանի Օժանդակ Միութեան թատերական եւ երաժշտական մշակութային ձեռնարկներ, Ամենայն Հայոց Հայրապետ Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսի ծննդեան 60-ամեակի, Կոմիտաս Վարդապետի եւ Գարեգին Կաթողիկոս Յովսէփիեանի ծննդեան Հարիւրամեակի Հանդիսութիւններ եւ տպագրութիւններ, Մայր Տաճարի եւ Մշակութային Կեդրոնի գործունէութեանց համար յանձնախումբեր, Մատենադարանի եւ Թանգարանի բացում Գարեգին Կաթողիկոսի յիշատակին, Հայ արուեստներու եւ մշակութի ցուցահանդէսներ, Ապրիլեան Եղեռնի յուշատօնի առթիւ տասնօրինյա յայտագիրներ՝ «Հայ Հոգիի Ցնծատօն» անունով, Փրօ-Միուղիքա յանձնախումբի Երաժշտական Երեկոյթներ՝ Քաջալերելու համար տաղանդաւոր Հայ Երիտասարդ արուեստագէտներ, Հայաստանէն եւ արտասահմանէն Հրաւիրուած արուեստագէտներու ելոյթներ, դասախոսութիւններ : Առաջնորդարանի գրատան բացում եւ տըպագրութիւններ Առաջնորդարանի անունով Հրատարակուած գիրքերու, ձայնապանակներու, մետալիոններու եւ պաշտօնաթերթերու : Կը հրատարակէ քերթուածներու հատոր մը՝ «Վանքի Օրեր» եւ «Հայց . Եկեղեցւոյ Կորուստը Եղեռնին» : Համայնքներուն տրուած պաշտօնական այցելութիւններ, ձեռնադրութիւններ դպիրներու, սարկաւագներու, քահանաներու (Տ. Արի Քչնյ. Քեհեաեան եւ Տ. Բարի Քչնյ. Մշնկան) : Նշանակում Առաջնորդի Փոխանորդի՝ Մայր Տաճարի համար (Վազգէն Եպս. Գպրալեան), Գանատայի համար (Վաչէ Եպս. Յովսէփիեան), Ուաշինկընի մէջ Առաջնորդի Պատուիրակ (Բարգէն Եպս. Վարժապետեան) . Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի կարգադրութեամբ Ս. Էջմիածնէն երկու հոգեւորականներու մասնակցութիւն Ամերիկայի Արեւելեան թեմի Հոգեւորականաց Տարեկան Համագումարին, եւ Արեւելեան թեմէն երկու հոգեւորականներու մասնակցութիւն Ս. Էջմիածնի մէջ գումարուած Հոգեւորականաց Համագումարին : Ամերիկայի Եկեղեցեաց Աղջակին Խորհուրդի անդամութիւն եւ էքումենիք հաւաքոյթներու մասնակցութիւն :

1972 - 1982

Սրբազն Հայրը մասնակցեցաւ Լինքրն Սէնթըրի սրահին մէջ,
Անկիպան Եկեղեցւոյ Քէնթըրպըրիի Արքեպիսկոպոս Մայքըլ Ռամզիի
նախագահութեամբ մատուցուած պաշտամունքին, Նէյշընըլ Գառւնսըլ Ավ
Չըրչըզի Պորտի ժողովներուն՝ իրեւ անդամ եւ փոխ Ասենապետ,
Վեհափառ Հայրապետի գահակալութեան հանդիսութեանց եւ Ս. Ներսէս
Շնորհալի Հայրապետի մահուան 800 ամենակին նուիրուած հանդէսին՝
Ներկայացնելով «Շնորհալին իրեւ Հոգեգիր Հայրապետ», Հայց.
Եկեղեցւոյ Եպիսկոպոսական ժողովներուն՝ Էջմիածնի մէջ, Կոմիտաս
Վարդապէտի ոգեկոչման հանդիսութեան՝ Երեւանի մէջ, Նիւ Եորքի քա-
ղաքապետական նիստերուն պետական, Եկեղեցական եւ ազգային անուանի
անձնաւորութեանց եւ Եկեղեցականներու տրուած մեծարանքներուն:

Ան հանդիպումներ ունեցաւ Միացեալ Նահանգաց նախագահներ
Նիքսընի, Ֆորտի, Քարթըրի եւ Ռիլընի հետ՝ Սպիտակ Տան մէջ, Նիւ
Եորքի քաղաքապետներ Լինտզիի, Պիմի եւ Քաջի հետ՝ թէ քաղաքապետա-
րանին եւ թէ Առաջնորդարանի մէջ: Քանից կատարեց բացման աղօթքը
Միացեալ Նահանգաց «Սէնթ»ի եւ «Գոնկրէս»ի նիստերուն:

Առաջնորդարանէն ներս ան տեսակցութիւն ունեցաւ Ցունաց Առաջ-
նորդ Եագովոսի, Նէյշընըլ Գառւնսըլ Ավ Չըրչըզի ընդհանուր քարտուղար
Տոքթ. Խոռորդ Եսփիի, Գլէր Ռանտըլի, Եթովպիոյ Ուղղափառ
Եկեղեցւոյ Պատրիհարք Ապունա Թէոփիլոսի, Ասորի, Ղպտի, Հնդիկ
Ուղղափառ Եկեղեցիներու Եպիսկոպոսներուն եւ Լոնկ Այլընտի
Եպիսկոպոսական Եկեղեցւոյ թեմի Առաջնորդ եւ Ուղղափառ Եկեղեցի-
ներու հետ կապ պահող յանձնխումքի վարիչ Շըրմըն Եպիսկոպոսի,
Հոռվմէշական Եկեղեցւոյ Առաջնորդ Գարտինալ Քուքի եւ զանազան
յարանուանութեանց բարձրաստիճան Եկեղեցականներու հետ: Սերտ
յարաբերութիւն պահեց Հ.Բ.Լ.Միութեան եւ ազգային հաստատութիւն-
ներու, Հայ Կաթողիկ եւ Հայ Աւետարանական Եկեղեցիներու պաշտօնա-
կան մարմիններուն հետ:

Սրբազնի ջանադրութեամբ կազմուեցան թեմի Տիկնանց Միութեանց
Ներկայացուցչական համագումարը, Ընկերային ծառայութեան գրասեն-
եակը, Հայ Կին Սուրբերու մեծարանքի Խորհուրդը, Ս. Վարդան ամառ-
նային ճամբարը՝ երիտասարդներուն համար, Ս. Ներսէս Աստուածարա-
նական Վարժարանի ամառնային դասընթացքները, Ս. Վարդան Մայր
Տաճարի անունով Աւագ Խումբը, Ս. Վարդան Մայր Տաճարի մանչերու
դպրաց դասը, թեմին մանուկներուն համար Հայկական Ծնունդի Ս. Պա-
տարագը եւ խրախսանքը՝ Նիւ Եորքի, Նիւ Խնկընտի եւ Գանատայի մէջ,
գրախանութը, նուէքրներու կրպակը, «Պօյ Ակապուտ»ներու Արարտ մրցա-
նակը, Հայ Եկեղեցւոյ Հիմնադրամը, նուիրահաւաք «Փէյթընզ» յանձնա-
խումբը եւ «Փէյսսէթընզ» յանձնախումբը՝ որուն ջանքերով Մայր Տաճարի
պարտամուրհակի հրկիգումը տեղի ունեցաւ 1982ին, Ուրբաթօրեայ
«Երեւանեան Երեկոներ» ընտանեկան հաւաքոյթները, թատերական խումբը,
Հայ Ոգիի փառատօնը՝ որ յետոյ անուանուեցաւ Մէկ Աշխարհ Փառատօն, որ
գործակցութեամբը Նիւ Եորք քաղաքի մշակութային բաժանմունքին գե-
ղարուեստական յայտագիրներ կը գործադրէ Առաջնորդարանի մերձակայ
հանրային զրոսայգիին եւ Մայր Տաճարի մէջ, համախմբելով երկու հարիւր
հազար ժողովուրդ: Այդ հանրային զրոսայգին անուանուեցաւ «Ս. Վարդան
Զրոսայգի»: Նաեւ Ակադեմական Խորհուրդը, թեմին մէջ վաստակաւոր
ծառայողներու գնահատութիւնը, Առաջնորդի մարդականակերը: Տասը Հազար
տոլարի ծախքով բացուեցաւ Հայ Դպրոցներու Կրթական Բաժանմունքը՝

օժտուած արդիական սարքաւորումով եւ մայրենի լեզուի ուսուցման օժանդակող բազմատեսակ նիւթերով: Քաջալերեց հոգեւորականները որ հետեւին քարոզիսութեան մասնաւոր դասընթացքի, եւ խորանան իրենց նախասիրած որոշ իմացական հետաքրքրութիւններուն մէջ, ապահովելով անոնց նիւթական ծախքը:

Սրբազնը նկատի ունենալով Գանատայի մէջ ժողովուրդին բազմանլը, հետապնդեց Գանատան առանձին թեմի վերածելու ծրագիրը: Նաեւ Հայց. Առաքելական Եկեղեցւոյ եւ Հայ Աւետարանական Եկեղեցիներու մերձեցման համար գումարուած ժողովներուն տեղեկագիրը ներկայացուց Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին:

Սրբազնի տնօրինութեամբ Առաջնորդարանէն ներս նշանակուեցան վարիչներ յարաբերութեան դիւնի, Հայ Դպրոցի, երիտասարդաց կազմակերպութեան, կրօնական դաստիարակութեան եւ մշակութային յայտագիրներու: Կը գումարուին թեմի հոգեւորականաց առանձնացումներ, դաստիարակչական հաւաքներ՝ Հայ եւ Կիրակորեայ դպրոցներու ուսուցիչներու: Կ'ըլլան դասախոսութիւններ, նկարչական եւ լուսանկարչական գործերու ցուցադրութիւն: Կը մեծարուին հեղինակներ, ազգային դէմքեր, երկարամեայ ծառայութիւն մատուցած եկեղեցականներ, նշանակուած «Տարուան Մարդ»եր, հայրենի գիտնականներ, գրողներ, երաժիշտներ, պետական անձնաւորութիւններ: Հեռատեսիլի զանազան կայաններէն կը հեռարձակուին Ս. Վարդան Մայր Տաճարի մէջ մատուցուած Պատարագներ, Հայ Եկեղեցւոյ պատմութիւնը ներկայացնող յայտագիրներ, իր եւ ուրիշներու հետ կատարուած զրոյցներ, իջմիածնի մէջ կատարուած Միւռոնի օրհնութեան արարողութիւնը:

Սրբազն Հայրը եղաւ առաջին քայլը առնողը Ամերիկայի մէջ Հայց. Եկեղեցւոյ միութիւնը իրականացնելու համար: Ան կազմեց «Կոլզ Էնտ Սթրաքըր» անունով ծրագիրը՝ վասն թեմի եւ Առաջնորդարանի գրասենեկային զրութեան առաւել եւս կարգաւորման: Չեռնադրեց աւելի քան մէկ տասնեակ Եկեղեցականներ եւ արտասահմանէ նորել բնելով՝ աւելցուց անդամները հոգեւորականաց դասուն: Կազմակերպեց նոր համայնքներ, զարգացուց գործունէութիւնը երիտասարդաց կազմակերպութեան, զարց զասերու միութեան, Կիրակորեայ եւ Հայ դպրոցներուն եւ շարունակեց անոնցմէ առնել երկտասնեակ պատանիներ եւ զրկել Հայտատան՝ իջմիածնի եւ Մշակութային Կապի Կոմիտէի հսկողութեամբ միամսնեայ շրջանով հետեւելու Հայերէն լեզուի, պատմութեան եւ պարի դասընթացքներուն, ամէն տարի 1970էն սկսեալ:

Մշտապէս կանոնաւոր նախագահեց Թեմական Խորհուրդի նիստերուն, եւ տասնեակ մը յանձնախմբային ժողովներուն, ըրջանային ժողովներուն եւ թեմական Պատգամաւորական ժողովին՝ տալով անոնց խնամով պատրաստուած տեղեկագիրներ եւ պարզելով առաջադրութիւններ ու ծրագրումներ՝ թեմի ընդհանուր գործունէութեանց կանոնաւորման եւ գորացման համար: Տարուան ընթացքին, ըստ հնարաւորութեան, այցելեց Համայնքներ, Պատարագի մատուցմամբ եւ քարոզիսութեամբ ոգեշնչեց բարեպաշտները, տեղական աշխատանքները բարելաւելու համար ըրաւ թելազրութիւններ, լուծեց եղած թիւրիմացութիւնները, Եկեղեցաշխնութեան տարեղարձներու առիթով տուաւ օրհնութեան գիրեր, եւ օգտակար գործերու տէրերը գնահատեց պատուագիրերով: Գնաց այն կայքերը, ուր սակաւաթիւ հայեր կը բնակին՝ անոնց ընելով թելազրութիւններ

կազմակերպուելու հաւաքական կեանք ստեղծելու եւ եկեղեցի շինելու Համար ջանքեր ընելու:

Իր ցուցմունքներով եղան յորելինական հանդիսութիւններ՝ Գերշ. Տ. Տիրան Արք. Ներսոյեանի, Հ.Բ.Լ.Միութեան ցկեանս նախագահ Ալեք Մանուկեանի, Ներսէս Շնորհալիի, Հայկ Գավուքճեանի: Նշուեցան տարեղարձները Սարտարապատի, Ապրիլեան Եղեռնի, Վարդանանց եւ Ղեւոնդեանց, Ներսէս Աշտարակեցիի եւ Աստուածաշունչի առաջին տպագրութեան: Մեծարուեցան թեմին մէջ 30 եւ 40 տարիներ ծառայող եկեղեցականները: Դարձեալ գումարուեցան էքումէնական ժողովներ՝ մասնակցութեամբ զանազան յարանուանութեանց ներկայացուցիչներու: Արեւելեան Ռւղղափառ Եկեղեցիներու (Հայ, Ասորի, Եթովպիացի, Ղատի, Հնդիկ) եւ Ամերիկայի Կաթոլիկ Եկեղեցւոյ միջնեւ իորհրդակցական ժողովներու Համար յանձնախումբերու նշանակում:

1975 Դեկտեմբերին Նայրոպի, Քենիա, Ուլրիտ Գաունսը Ավ Զըրչզի Համագումարին մասնակցեցաւ իրեւ անդամ Հայց Եկեղեցւոյ պատուիրակութեան, նշանակուած Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին կողմէ:

Ինք աշխատամիրեց եւ հրատարակեց «Կոմիտաս Վարդապետ ի մասին Մակար Եկմալեանի Երգեցողութիւն Ս. Պատարագի» պրակը, «Եօթը Երգեր Թէքէնանէն» Հատորը՝ Երաժշտութիւն Շահան Ռ. Պէրակրեանի, «Հանգստեան Ժամ» պաշտամունքի Հատորը, եւ Երկու Ժամսոց «Կոմիտասի Հանճարը» դասախոսութիւնն-շարժապատկերը: Մրագրեց եւ Հովանաւորեց Հրատարակութիւնը «Կոմիտասի Կեանքը» գիրքին՝ աշխատակցութեամբ Յակոր Ասատուրեանի, Ճէք Անդրէասէանի եւ Սուրէն Մանուկեանի. Տոքթ. Նշան Փարլաքեանի Անդրէէն թարգմանած Ալեք-սանտր Շիրվանզադէի «Պատուի Համար» եւ «Զար Ոգի» թատրերգութիւններուն, Ալիս Անդրէասէանի պատրաստած «Խոհանոցի Գիրք»ին, ինչպէս նաև Գարեգին Կաթողիկոսի «Զայնը» սկաւառակին, եւ Հայ ու Կիրակնօրեայ դպրոցներու յատուկ բազմատեսակ դասագիրքերուն, Եկեղեցական Երգերուն եւ Հոգեւոր բովանդակութեամբ պրակներու: Իսկ «Թորգոմ Արք. Մանուկեան՝ կեանքը եւ գործը» մենագրութիւնը Սուրէն Մանուկեանի, Հրատարակուեցաւ 1972ին, Ամերիկայի մէջ Սրբազնի ծառայութեան քանըհինգամեակի յորելեանին առիթով:

Հայց. Եկեղեցւոյ Ամերիկայի Արեւելեան թեմի 80րդ Տարեկան Պատ-գամաւորական Ժողովը՝ հինգերորդ շրջանի Համար Առաջնորդ ընտրեց Թորգոմ Արք. Մանուկեանը: Եւ Թեմական Խորհուրդի որոշումով 1983ին կը նշուին իր եպիսկոպոսացման եւ Ամերիկայի Արեւելեան եւ Արեւելեան թեմերու մէջ իրեւ Առաջնորդ իր նուիրեալ եւ օգտաշատ գործաւնէութեան Քանամեակները, որոնց առիթով կը Հրատարակուի Անդրէէն թարգմանութիւնը, Հայերէն բնագիրով, 1972ին լոյս տեսած «Վանքի Օրեր» բանաստեղծութեան Հատորէն ընտրուած 20 քերթուած-ներուն: Այս թարգմանութիւնը կատարած են բանաստեղծ Տայանա Տէր Ցովհաննէսէան եւ Տոքթ. Մարզպետ Մարկոսեան:

ՍՈՒՐԷՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ